

Ի Ն Ք Ն Ա Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ս Ե Ր Ո Վ Բ Ե Վ . Ր Դ Դ . Ս Ա Մ Ո Ւ Լ : Լ Ե Ա Շ , Ի

Ժամանակի եւ անդի սպուրեան պատճառաւ, այս թիւնն ալ մէկդի ձգելով Պաշտօնարքը՝ ըստ շարունակական յօդուածնեւն վեցը — Թարգամ Պարք.ի «Շատեկացարքիւն»-ը, Մ. Մանուկիսի «Զայյա Հարուսեփ քարզանուորիւնը», Զաւէն Պարք.ի «Նամաւանին»-ն, Գիրիշեանի «Անրատան»-ը և այլն շաբաթական պահանջանքները (որ կը լրանայ յաջորդի) — ան կու առն շարունակելի ուրիշ յօդուածի մը, որ առանձնակենք ի վեր պահ մնալէ ես Ա. Յարուսյ Գիրանառն ըդրածրաւնեւուն մէջ, առւույս սկիզբէն կազի կը սպասէմ մեր ըդրածրաւն մէջ: Ճեղինակը, մեր և նախորդ դաւերու հանգոյցներուն ապրած, եղած է Միարան Ս. Ռախիս: Վասահ ենք թէ մեր ընթեցադները հանօյօվ և հետաքրքրեամբ պիտի կարգան, առայս շրջանի պահանակն եւ ազգային կեանքի անցուզարձերուն վրայ քաւարար լոյս ափուղ սպան յօդուածածարը:

ԽՄԲ.

Նախ կ'արտատպինք իր կենսագրութիւնը, համաձայն Մկրտիչ Եպս. Աղաւունիի («Միարանք եւ Այցելուք Հայ Երուսաղէմի»), էջ 468):

«Ելբովիք Վրդ. Ամուսիչեան, Թալասցի: Ծննալ 1871ին, ծեռնադրեալ 1898ին, Տեսուչ Դամասկոսի (1902-4), Տեսուչ Յովապէի 1907ին, Տեսուչ ժառանգաւորաց Վարժարանի 1910ին, Տեսուչ Բեթղեհէմի 1914ին, կը վախճանի 27 Հոկտ. 1917: Յիշեալը վարած է նաև Տրապիզոնի եւ Պաղտատի առաջնորդական պաշտօնները (1904-1907). ունի հրատարակութիւն մը՝ «Մրագիր Կենաց» անուամբ (տպ. Պոլիս, 1904):»

1912 Փետր. 20/4 Մարտ ԲՀ. — Այօօր սկսայ գրել իմ կետնքս և պիտի շարունակեմ քիչ առ քիչ որքան որ ժամանակ ունենամ. —

Ես ծնած եմ Կեսարիոյ Թալաս գիւղաքաղաքը, 1870 Փետր. 28ին (Տօն Սուրբ Թորոսի) և մկրտուած եմ Վերի Թազին Ա. Աստուածածին եկեղեցին, ձեռամբ մեր տաներէց Տ. Գրիգոր Բէնյ. Աէլեանի և կ'աքահայրութեամբ մեր ազգականներէն Թորոս աղա Խանապախեանի, որոյ մեծ որդին (Միքիճան) 1893ին կախուեցաւ ի Պաղտատի 4 ընկերուներպէ.

(Հռա զանց կ'ընենք էջ 1-7, որ կը վերաբերի իր մանկական շրջանին):

1887 Սեպտ. 24ի Եշ. օրը, Աւատրիական Գասթոր շոգենաւուզ (այս շոգենաւուզ քանի մը տարիներ յետոյ ծովածոյն եղաւ), ճամբայ ելայ գէպի Երուսաղէմէ, Շոգենաւուզ մէջ ինձ ուղակէց ունէի Մարկոս էֆ. Նաթանեանը, որ իբր աքսորական Երուսաղէմ կը զրկուէր, բայց ոչ ընդ հսկողութեամբ: Գեղեցիկ ոգով մը ճանապարհորդեցինք Արքիպեղաքոսի և Միջերկրականի մէջ: Մեր շոգենաւուզ հանդիպեցաւ կէտը լիպուլու, Զանոսք-Դաւիէ, Միտիլի, Իզմիր, Քիոս, Ռոտոս և Աղեքսանդրիա (ուր երեք օր մնաց), Փօրթ Սա'րս, և Հոկտ. 4, կիրակի առաւօտ, ողջամբ ժամանեցինք Յովապէ, ուր կը գտնուէին Պատր. Տեղապահ Տ. Երեմիա Եպս. Տէր Սահուկան, իր ձեռնասունը՝ Տ. Յակոբ Վրդ. Սահասուրեան, Վանքին Տեսուչը՝ Տ. Եղիսա Վրդ. Յովհաննէսեան և Ժամանարար՝ Տ. Գրիգոր Վրդ. Մուրատեան, Ս. Պատարագի միջացին Եասանք: Դպրապեան էք Յակոբ Վրդ. Սահասուրեան: Նոյն օրը և հատեսալ ԲՀ. օրը շրջադարձանք Յովապէի զանազան կողմերը և պարտէղները և ԲՀ. երեկոյ ժամը 12ի ժամ կառքով ճամբայ ելանք գէպի Երուսաղէմ և Հոկտ. 6 դշ. առաւօտուն ժամանք Ս. Յակոբայ Վանք և բնակեցայ Հոգեառունը:

Իմ Երուսաղէմ ճասնելէս 2-3 օր յետոյ հասաւ նաև կ. Պոլսեցի Միքրան Նշանեան անունով պատճանի մը (հետագային՝ Ամեն. Տ. Մեսրոպ Պատրիարք, Մ. Ա.), որուն կետ միասին ժամանգ. Վարժարանը ընդունուեցանք Հոկտ. 12ի ԲՀ. օրը:

Վարժարանին Տեսուչն էր Տ. Գէորգ Վրդ. Երէցեան, իսկ գլխաւոր ուսուցչին՝ Տ. Սահակ Եպս. Խապայեան (հետագային՝ Կաթողիկոս Մեծի Տանն կիլիկիոյ, Մ. Ա.),

Տ. Մամբրէ Եպս. Մարկոսեան, Ղևոնդ Վրդ. Մաքսուտեան, Պարոն Սոլոմոն Գրիգորիան, Երաժշտութեան դաստուր Գէորգ Պատուելի Երուսաղէմացի. իսկ Ֆրանսիարէնի ուսուցիչ՝ Պր. Օկիւսդ Խօսէ Ֆրանսուցին, (Ժամանակ մը պաշտօնավարեցին Մարկոս էֆ. Նաթանիան և Յակոբ էֆ. Մելզաւրեան), իսկ Կառավարիչն էր Շահն Մարկ. Ֆէօնիան (յետոյ Արսէն Վրդ.). Ժամանգաւորաց Վարժարանը բարեկարգ և յառաջադէմ վիճակ մը չունէր — աշակերտաց թիւը հազիւ թէ 24—26 ի հը հասնէր. Բայց Երուսաղէմի սէրը մէկ կողմէն, Վրդ. Պառանալու փափաքը միւս կողմէն, կապեցին զիս վարժարանին, ուր մետցի 3½ տարի և դուրս երեւ Հրշանաւարտ:

Տ. Գէորգ Վրդ. Էն յետոյ, 10 ամսուան չափ առժամեայ տեսուչ եղաւ մէզի Մահակ Եպս. Խաղայիսան, յետոյ նորէն քանի մը ամիս Գէորգ Վրդ. Երշեան, յետոյ քանի մը ատրի ալ Մամբրէ Եպս. Մարկոսեան, որուն օրով չըշտանաւրտ եղայ 11 ընկերներով:

Այս երեք տեսուչներէն և ոչ մէկը յարմար և արժանաւար տեսուչն էր սահայն, որոնք կ'ամ' իրենց պաշտօնին գիտակցութիւնը չունէին և կամ յատուկ ծրագիր մը ունէին տղիս միաբաններ հասցնելու:

1888 Մարտ 12, Թէոդորոսի Ծր. Երեկոյ, Ս. Յարութեան Տաճարին վերնատունը գպիր ձեռնադրուեցայ, բազմաթիւ ընկերներով, Պատր. Տեղապահ Տ. Երեմիա Եպս. Տ. Խանուկեանի, Խարտաւիլակնիս էր Տ. Վահրամ Վրդ. Ազատեան, Վանիքն Աւագ Թարգմանը: Նոյն տարւան վերջիրը, Տ. Յարութիւն Պատրիարքի ջանիք, Ժառանգաւորաց Վարժարանը զրկուեցաւ իրեւ տասուածարանութեան ուսուցիչ Պարոն Թօրոս Ջուղայեցի, որ յիշ ժամանակաց եղաւ Տ. Թօրոս Թինյ., Երբիմ հովիւ Մանչէսթրի, Պոսթոնի և լն.:

1889 Մայիս 20, Ծր. Գէսօրէն յետոյ, Երուազէմ հասու Ս. Աթոռոյ նորընտիր Գահակալ Տ. Յարութիւն Արքեպիսկոպոս Վեհապետեան, Նախկին Պատրիարք կ. Պոլսոյ, որուն ընկերացած էին կ. Պոլսէն Տ. Խօրէն Արք. Նարպէյ, Մամբրէ Եպս. Մարկոսեան, Փիլիպոս Եպս. Նամատեան, Յակոբ Մ. Վրդ., Աշոտ Փափակեան և Գէորգ Վրդ. Երշեան: Գէորգ Վրդ., մեր Տեսուչը, Մամբրէ Եպս. ի հետ միասին, էրտիրակ գացած էր կ. Պոլսի (1888 Օգոստ. 4ին մեկնած էին Երուսաղէմէն), ուր մեացին 10 ամսուան չափ: Այս միջոցին Վարժարանին Տիսլութիւնը կը վարէր փոխանորդաբար Մահակ Եպս. Խաղայիսան:

Երբեք չեմ մոռնաբ, որ երբ Յարութիւն Պատրիարքի ժամանումէն քանի մը օր յետոյ, Տ. Խօրէն Արք. Նարպէյ ընկերներով ժառանգաւորաց Վարժարանը այցելեց և ուղեց քանի մը առարկաներ, Ֆրանսիարէն ելն. քննել, շատ մեծ եղաւ խոյտառակութիւնը տեսուչներու և վարժապետներու Աշակերտուներու բան չէինք գիտեր: Մահակ Եպս. ը կ'ըսէր թէ Գէորգ Հայր Սուրբն է Տիսուչը, այսինքն այն է պատասխանաւուն: Գէորգ Վրդ. ալ կ'ըսէր թէ ինք 10 ամիսներէ ի վեր բացակայ է, և պատասխանաւուն Մահակ Եպս. ն է, Բացըրոյ կերպով չէին ըսեր այս խօսքերը, բայց անուղղակի կերպով կը հասկցնէին:

Յարութիւն Պատրիարքի պաշտօնավարութեան օրերուն բաւական լաւ վիճակ մը ունեցաւ Ժառանգաւորաց Վարժարանը, ուր ի մէջ այլոց կը գտանիսուէին: Ասուածարան Թօրոս Ջուղայեցին, աքորական Մարկոս Նաթանիան, Տրանդիզոնցի Պակոս Մելզաւրեան և Գետրոս կիրեղիսն անուն երիտասարդ մը, որ յետոյ Ստանդիլ անուամբ ի յայտ պիտի գտը, իրեւ Հնչակեան գործիչ և իմբրոգիր:

1889 Յուլիս 16, Վարդավառի կիրակի առաւելու 12 աւագ իր անդրանիկ Պատարագը մատոյց և Հանդիսաւորապէս վրդ. ձեռնորդեց 12 աւագ առրկաւագները, որ են. —

1. — Միքայէլ Տիգրանցի,
2. — Վրթանէն կ. Պոլսէյի,
3. — Շահին

- | | |
|---------------------------|---------------|
| 1. Կոչուկուա Միքայէլ Վրդ. | 2. Վրթանէն կ. |
| 3. Արտէն | 3. |



«ՄՈՒԷՆ ՄՈՒԷՆ ԵՐԻՉՆԵՐ»

Ճաղինակ՝ ՊԵՂՕ ՄԻՄՈՆՄԱՆ

Նոր անուն մը չէ Պէսօ Սիմոնեան արտասահմանեան մեր գրականութեամբ համար առաջարկեան համար ։ Խնդրոյ առարկայ հասորը չորրորդն է, լոյս ահսած իր գրչէն։ (Իր առաջին երկու գործերը կը պատկանին չափածոյ խօսքի սեռին)։

(Չենք կարգացած իր գերբթուածները, որսոց մամուլէն անարձագանգ մնալը մեծագոյն գրաւականը կը նկատենք անոնց հասարակ առաջաշափութիւններ ըլլալուն։ Թէև չեն պակասիր մեր մէջ աժան խօսքի գովարաններ)։

1980ին, իր ծննդովայր և բնակուցայր Պէյրութի մէջ — Տօնիկիստ Տպարանէն — մօտ 300 էջերով և խնամեալ ապագրութեամբ լոյս ահսած այս հասորը գրախօսելու պիտի չձեռնարկէինք — ոչչինչ ունի ուշադրու, զայն տարրերող բազմաթիւ իր նմաններէն —, խօսացած ըլլալով միշտ կութիւններու հետ զործ չունինալ (յաջողուածքները դրուստելու ինչպէս ձախողոնքները գտառափեալու իրաւունքը տաւած ենք մենք մեզի, առաջիններուն մեր գնահատանքի տուրքը մատուցած ըլլալու և վեցիններէն մեր ընթերցող հասարակութիւնը գգուշացնե-

լու, հեռու պահելու համար — ի վերջայ ունենալու ենք մեր նիւթականին նման մեր ժամանակը (իրաւունք անոր համարժէք նկատուող) ևս բորբոք անտեսելու իմաստութիւնը), եթէ հեղինակը նախապահած չըլլար Պէյրութի մէջ որ, իր իսկ հաւասարութեամբ, բազիկրտին ու տրոփազ սիրոն է տարրափիւր հայութեան (Ամերիկայի մէջ Հայերէն թերթ ու գիրք հրատարակելու իսկ — իրենց անխուսափելի թերութիւններով — հերոսութիւն է այսօր), երկրորդ՝ եթէ ան չըլլար ուսուցիչն ու անօրէնը ազգային վարժարանի մը, և վերջապէս ու մանաւանդ՝ եթէ չըլլար ան հայկազիհան յեզուի գտատիրակի։

Սիմոնեան կը խօսի իր ժանկութենէն, որ Փայլուն չէ եղած (հայու ճակատագիր), Հայշանիքէն՝ զոր այցելելու մէկէ աւելի առիթներ է ունեցած (այս մարզին մէջ բախտաւոր են ուսուցչուկան ասպարէզ բնդգրկողները) և իր շուրջը եռենեխով կեանքէն, ներկուած հուրդիվ ու ծուխով վերջին տասնամետկին Մայրիներու Երկրի բաժինը եղող սկ ու անտուոր օրերուն, Քաղաքական իր շեշտորէն ձևին հակումները վեր ու անկախ են իր արուեստէն։ Տեղը չէ հոս խօսիլ Հայրենասիրութիւնը գտափարուզորութեան մը կապած (եթէ ոչ անոր վերտած) կարգ մը գրողներու մասին, իրենց այդ ճիգին մէջ բանարսեատին սպասարկած ըլլալու յոււնակութեամբը սանքացող)։

4. — Խ Ա Մ Ա Ն Վ Ր
5. — Գ Ր Ի Գ Ո Ր Ս Ի Բ Ա Ր Ա Ս Ա Գ Ի
6. — Վ Ա Հ Ա Ն
7. — (Վախճանեցաւ Երուսաղէմ, 19 Փետր. 1915ին)
8. — Ց Ա Լ Հ Ա Ն Ն Ե Խ Ե Ա Խ Ա Մ Ա Ն Վ Ր
9. — Ց Ա Լ Հ Ա Ն Ն Ե Խ Ե Ա Խ Ա Մ Ա Ն Վ Ր
10. — Հ Ա Բ Ա Կ Ո Ռ Բ Ա Զ Կ Ա Մ Ա Գ Ի
11. — (1904ին տանիսէն ինկաւ և մեռաւ)
12. — Հ Ա Բ Ա Կ Ո Ռ Բ Ա Զ Կ Ա Մ Ա Գ Ի
13. — Հ Ա Բ Ա Կ Ո Ռ Բ Ա Զ Կ Ա Մ Ա Գ Ի
14. — Հ Ա Բ Ա Կ Ո Ռ Բ Ա Զ Կ Ա Մ Ա Գ Ի
15. — Հ Ա Բ Ա Կ Ո Ռ Բ Ա Զ Կ Ա Մ Ա Գ Ի

Ե Ա Զ Կ Ի Վ Ր Դ .

Վ Ա Հ Ա Ն >

Կ Ի Ր Ա Կ Ո Ւ >

Կ Ա Ր Ա Վ Ե Մ >

Ղ Ա Կ Ա Ս >

Հ Ա Մ Ա Ն >

Մ Կ Բ Ա Բ Հ >

Հ Ա Մ Ա Ն >

(Նարունակելի՝ 1)